

Գ Ա Ր Ե Գ Ի Ն

**ՆԱՌԱՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՈՔՆ
ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԸՆՏՐՈՒԹԵԱՄԲ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ
ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՅՈՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ**

ՃՆՈՐՉՔ, ՍԵՐ ԵՒ ԽԱՂԱՉՈՒԹԻՒՆ Ի ՏԵՍՈՒԷ ԵՒ ՈՂՋՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
Ի ՄԷՆՉ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՅԱԶՈՅ ՄՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՁԻՆ

ԹԵՄԱԿՈԼ ՄՐԲՈՅ.ԶՈ.Ն Ա.ՈՒ.ԶՆՈՐԴ.Ո.Յ, Ա.ՐԳԵՊԻՍԿՈՊՈՍՈ.Յ ԵՒ Ե.
ՊԻՍԿՈՊՈՍ.Յ, Վ.Ա.ՐԴՈ.ՊԵՏՈ.Յ ԵՒ Ք.Զ.Ա.Ն.Յ.ՅԻՅ, Ա.Զ.Գ.Յ.ՅԻՅ ԸՆԴՀԱՅ.ՆՈՒԻ
ԺՈՂՈՎ.Յ ԵՒ ԿԵԴՐՈՆ.Ա.ԿՈ.Ն Վ.Ա.ՐՉՈՒԹԵԱ.Ն, ԵՐԵՍՓՈԽ.Ն.Ա.ԿՈ.Ն, Պ.Ա.Տ.
Գ.Ա.Մ.Ո.Ն.Ո.Ր.Ա.ԿՈ.Ն, Գ.Ա.Խ.Ո.Ռ.Ա.ԿՈ.Ն ԵՒ ԹԵՄԱ.ԿՈ.Ն ԺՈՂՈՎ.Յ, Թ.Ա.Դ.Ա.ԿՈ.
ՆՈՒԹԵԱ.ՆՅ ԵՒ ՀՈԳ.Ա.Բ.Ո.Ր.ԶՈՒԹԵԱ.ՆՅ, Բ.Ա.ՐԵՍՈՒՐ.Ա.ԿՈ.Ն ՄԻՈՒԹԵԱ.ՆՅ ԵՒ
Ծ.Ա.Ո.Յ.ՅԻՅ ՀՈ.Յ ԳՊՐՈՒԹԵԱ.Ն, Գ.Ա.ՍԻ.Ո.Ր.Ա.Կ ՈՒՍՈՒ.ՅԶՈ.Յ ԵՒ Մ.Ա.Մ.Լ.Յ
ՊՊՈ.ՍԱ.Լ.Ո.Ր.Յ ԵՒ ՀՈ.Մ.Ո.Ր.Ե.Ն ՀՈ.Խ.Ո.Տ.Յ.Յ ՀՈ.Ր.Ա.Զ.Տ.Յ ՄԵՐՈՅ ՀՈ.Յ
ԿԱ.Զ.Ն.Ե.Յ.Ն Ա.Զ.Գ.Ի ՈՐ Ի ՍՓԻԵՈՍ Ա.Շ.Խ.Ո.Ր.Հ.Ի.

ՔՐԻՍՏՈՍԱՆԴ ՄԵՐՈՅ ԵՒ ՀՈ.Յ.Բ.Ո.ՊԵՏԱԿԱՆ ՈՂՋՈՅ Ի ՄԷՆՉ ԵՒ
ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՅԱ.Զ.Յ ՄՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՁԻՆ.

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ՀՕՐ Ա.ՍՏՈՒԾՈՅ, ՍԵՐ ՈՐԴԻՈՅ ՄԻԱԾՆԻ ԵՒ
ԵԿՈՐԾՔ ՀՈԳԻՈՅ ՄՐԲՈՅ ԵՊԼԻՑԻ ԸՆԴ ԶԵԶ ԸՆԴ Ա.ՄԵՆԵՍԵՍՆԴ. Ա.ՄԷԿՆ:

Յառաջիկայ տարին, 1988թ., պիտի ըլլայ Քսաննինգամեակը Մեր Եր-
շանկայիւատակ նախորդներէն՝ ԶՈ.ՐԵՀ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍի վաղաժամ վախ-
ճանման: Ահա խանհինգ տարիներ սահեցան այն չարաբախս բռւականէն
ասդին (18 Փետրուար 1963), երբ սրի կարուածի նետեանքով եւ յանկա-
ծական մահով 48ամեայ հասակին, կմօտեցաւ դեռ այնքան առոյգ եւ կայ-
տառ կեանքը մեր ամենասիրելի Վեհափառ Հայրապետին:

Իր սրբահոգի անձին առինենող գրաւչութիւնը, իր բարութեամբ օծուն
եւ անշիւաչարութեամբ զեղուն նոզիին նանախումը, իր նանդարտախոն եւ
լայնամիտ կեցուածին ազլեցութիւնը, իր նուիրումի անպարագրելի մղումը
եւ դեռ այնքան այլ առամինութիւններ եւ արժանիիներ աղամանդիայ հա-
րստուրին մը եղան Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան նոզեւորակա-
նութեան եւ աշխարհական ժողովուրդի բազմութեան համար: Քիչ մարդերու
վրայ կարելի է կեանենվ նշանաւած տեսնել մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի
ուսկեղին պատուիրանը՝ «Սիրեցէք զթշնամիս ձեր, օրհնեցէք զանիծիչս ձեր,
բարի արարէք ատելեաց ձերոց, և աղօթս արարէք ի վերայ այնոցիկ որ լկենն
զձեղ և հալածեն» (Մատ. Ե. 44):

Կարողիկոսական իր գահակալութեան եօրը սարիները՝ վերակենսաւորումի, վերածաղկումի եւ նառազայրումի նոր շրջան մը բացին Կիլիկիոյ Կարողիկոսութեան դարաւոր պատմութեան մէջ։ Դպրեվանի զարգացման, Միաբանական ուխտի զօրացման, ազգային - Եկեղեցական կեանքի կազմակերպումի, հոգեւոր ծառայութեանց ընդարձակումի, մշակութային գործունեութեան մղումի, միջ - Եկեղեցական յարտիերութեանց ծաւալումի, պետական յարաբերութեանց սերտացումի եւ այլ մարզերու մէջ այնքան նշանակալից եւ երբեմն անկիւնազարձային նուանումներ իրազործուեցան, առանց որոնց իր գահակալութեան հետեւող աւելի քան եւկու տանամեակները պիտի չըլային այնպէս պայծառ ու բեղմնալից ինչպէս եղան, ի վայելումն եւ ի բարզաւանումն հայ ժողովրդեան։

Քաջատեղեակ էֆ բոլորդ այն դառն իրողութեան, որ իր ընթրութեան օրերուն եւ ընթրութենէն (20 Փետրուար 1956) եսf, լրի. եօրը սարիներ, ամենածանր տեսակի եւ աստիճանի խոռվայոյզ եւ տագնապալից ապրումներու եւ դէպերու ողբայ մը եղան իր Կարողիկոսական գան բարձրացումը եւ գահակալութեան այնքան կարեատե շրջանը։ Բոլորիս գիտակցութեան մէջ՝ ան զոհ զնաց աննկարագրելի նոգեկան այն տառապանքին եւ անձնամաս անդոհինանքին, որ պատճառուեցան իրեն իր կարողիկոսութեան առիրով ստեղծուած բնիդիմադրական, մերժողական շարժումներու կողմէ։ Քաջարի եւ հայատարիմ իր կեցուածքով՝ ան իր անձը վերածեց ամրակուռ սինի՝ Կիլիկիան Ա. Արոնի պահպանման նամար, այնպիսի նակատագրական օրերու մէջ, երբ խնդրոյ առարկայ կը դարձուէր Կիլիկեան Կարողիկոսական Արոնի դարաւոր եւ անսակարեկի անկախութիւնը։ Օրհասական այդ օրերուն, իր կողմէ կամաւոր եւ ինքնանուէր յանձնառումը Կարողիկոսական բարձրագոյն պատասխանատութեան՝ արդիւնն էր իր անշափելի սիրոյն եւ խորագոյն հասկացողութեան Հայց. Եկեղեցւոյ եւ Հայ Ազգի գերագոյն շահերուն եւ Կիլիկիան Ա. Արոնի նոգեւոր, ազգային, Եկեղեցական, կրթական, մշակութային, ընկերային եւ յարաբերական առաքելութեան։ Եօրը սարիներու բնիքացքին, անեւեր դիրքով ան մնաց եւ տոկաց Կիլիկիան Կարողիկոսական Գահին լրայ անձնամոռաց զնողութեան գերագոյն աստիճանի գիտակցութեամբ։ Խնջ հրակեց սիրով իր անձը մատադ ըրաւ այս սուրբ Արոնին եւ Հայց. Եկեղեցւոյ առաքելութեան առողջ ըմբռնումին։ Եօրը սարիներ շարունակ Անքիլիասի մէջ մնալով եւ գերմարդկային բլլալու առտիճան տոկալով, իր անձը վերածեց վահանի ընդոկէմ բազում կողմերէ եւ բազում ձեւերով հասնող խորուածներուն։ Ի վերջոյ, եօրը սարի եսf, իր սիրու պայքարեցաւ, բայց Արոնը մնաց անսառան, նոր ծաղկումի մը զարունք բերելով, ուղիւ իր անձին գերագոյն վկայութիւնը Հայց. Եկեղեցւոյ եւ Հայ Ազգի կեանքի անդասանին մէջ։

Ցես խորհրդակցութեան Ազգային Կեղրոնական Վարչութեան զոյզ ժողովներուն հետ, իր վախճանման Քանիճնզամեակը գեղեցկագոյն առիր նկատեցին մեր երախտիի արդարագոյն եւ գերագոյն տուրքը մատուցելու իր մշապայծառ յիշատակին, եւ մեր ժողովուրդի կեանքին մէջ վերածարծելու

իր անձին փառասահիպ լրյար ուղակա հոգեւոր եւ ազգային վերանորոգումի եւ զօրացման աղբիւր:

Ուստի, այսու Հայրապետական Կոնդակաւ, կը հրահանգենք մեր բոլոր քեմերու Սուաջնորդ Հայրերուն եւ Թեմական Ազգային Խևանութեանց, որ արծանաւորագոյն ձեւով եւ լայնագոյն տարողութեամբ նեն իր վախճանման Քսանինգամեակը՝ յառաջիկայ Փետրուար ամսուան ընթացքին կամ տարւոյն որեւէ մէկ այլ ամսուն, ըստ յարմարութեան իւրաքանչիւր քեմի տեղական պայմաններուն: Կը յանձնարարենք որ մասնաւոր Ս. Պատարագ մատուցուի, հոգեհանգստեան արարողութիւն կատարուի եւ ոգեկոչական այլ ձեռնարկներ կազմակերպուին պանծացնելու համար անմեռ յիշատակը անմահանուն Հայրապետին, վերակենդանացնելու անոր անձին ու հաւատին անստուեր արժեքները եւ սեւեռեալ ուսադրութեան, յարգանքի, երախտազիտութեան եւ օրինակեիտութեան առարկայ դարձնելու անոր զործունելութեան բազմակողմանի արդիւնքները մեր ժողովուրդի կեանքին մէջ:

Երջանկայիշատակ ԶՈ.ՐԵՀ ԿԱՅ.ԹՈՂ.ԻԿՈՍ իր ողջ կեանքով եղաւ վկան աւետարանական այն նշմարտութեան, զոր մեր Տէրը Յիսուս Քրիստոս պատգամեց իր առաքեալներուն եւ նետելողներուն ըսկով. «Որ ոչ առնու զիաշ իւր և զայ զկնի իմ՝ չէ ինձ արժանի: Որ գտանէ զանձն իւր՝ կորուսց զնա: և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ զացէ զնա» (Մատք. Փ. 38-39): Այսու, մենք բոլորս կոչուած ենք իր վլայութիւնը վերածելու կեանքի մեր ուղիին, որովհետեւ այդ ուղին իր սկիզբը կ'առնէ Քրիստու, կնուուած է մեր եռամեծ Հայրերու հայլերով, կ'անցնի Զարենեան նամբով եւ կ'երքայ զէպի պայծառատես նորիզոնները մեր ապագային: Թող իր վախճանման Քսանինգամեակը դառնայ նոր զնացի ոյժ այդ սրբաւէն եւ հայաւէն ուղիին մէջ:

Ողջ լեռու ի Տէր, զօրացեալ ընորհօֆ Սուրբ Հոգւոյն եւ յաւէս օրինեալ ի մէնջ. Ամէն:

ԳՈ.ՐԵԳԻՆ Բ.

Կարողիկոս Մեծի Տաճն Կիլիկիոյ

Տուաւ Կոնդակս ի Կարողիկոսարանիս

ի Դուռն Մայր Տաճարիս Սպանակու Մերոյ Գրիգորի Լուսաւորչից

Ու յԱնդիլիսաւ, Լիբանան,

ի 266 Դեկտեմբերի, 1987 բուին Քրիստոսի,

ի Տօնին Մերոյն Ստեփանոսի Նախավկային, եւ

ի բուին Հայոց Ռուլը

Ընդ համարաւ Վ. ՃԺ.Դ.